

ԱՐԱՐԱՏ ամառոյ վերջին պրակին մէջ (նոյ. 1895) Դոյզեկի « Սասնեան տէրութեան պատմութեան » այն ծանօթութեան դէմ՝ յորում կ'ըսէր, « Հայոց եկեղեցին ընդունեց միաբնակութիւն » (յէջ 386), նոյն ծանօթութեան ստորոտը կարգացիք տէր Քարամեանի մի խորհրդածութիւնը. խորհրդագրութիւն, որ չենք կարծեր՝ թէ մեզ ծանօթ Քարամեանին լինի, այլ ճշմարտութիւնը շահավաճառ նկատող, կամ ճշմարտութեան թուրոտիին անտեղեակ մի անծանօթ Քարամեանի : Ով եւ լինի դա, կը հրաւիրեմք զինք՝ լսել նա եւ մեր խորհրդագրութիւնը իւր խորհրդագրութեան վերայ :

« Յարգելի գիտնականի (Դոյզեկի) այս մտլորութիւնն, կ'ըսէ, ընդհանուր է բոլոր եւրոպացոց համար... Մեր Ս. եկեղեցու մասին այս տեսակ մոլորութիւն տարածելուն շատ են նպաստել Միաբարները (Unitor) եւ գրանց արժանի ժառանգ Միսիթարեանները, որոնք եւրոպացոց համար հեղինակաւոր անձինք են Հայոց վերաբերեալ խնդիրներում » :

Մեր ազգի մէջ տխուր աչք տեսած ենք միշտ տգեղ երեւոյթ մի, որոյ հաւասարն ոչ մի ուրիշ քաղաքականացեալ ազգի մէջ չկայ. արգարն անդադար պիտի հալածուի անիրաւէն. եւ այնչափ աւելի պիտի հալածուի եւ անարգուի, որչափ լռէ. իսկ թէ ո՞ր եւ է ձայն հանեց, պատրաստ պիտի լինի սաստկազոյն կրել : Մենք՝ այդպէս Հայածեալքս՝ կը խորհիմք յաճախ. եթէ լռելով եւ եթէ չլռելով հաւասարապէս պիտի հալածուինք, զոնք երբեմն խօսինք. յորմէ կ'ունենանք զէթ մեր խղճի այս ամբօրչ վկայութիւնը, թէ ճշմարտութիւն խօսեցանք. եւ զուցէ ոմանք այլ կ'օգտուին այդ ճշմարտութենէն : Այս պարզապէս այս մտածութենէ յորդորեալ՝ կ'ուզենք պատասխանել տէր Քարամեանի : Եւ եթէ այս պատասխանոյս մէջ ուրեք ուրեք յայտնենք անխորժ ճշմարտութիւններ այլ, ընթերցողք կը տեսնեն թէ Քարամեան կը ստիպէ զմեզ յայտնել. եւ այս յայտնութեան մէջ եթէ կայ մեղք, նա է մեղաւորն՝ եւ ոչ մենք :

Ա. Եւրոպացոց « մոլորութեան » անգրասիկ հարազատն է՝ Քարամեանի եւ նորա հետ մեր ուրիշ շատ ազգակից եղբարց վերոյիշեալ մոլորութիւնը՝ Միսիթարեանց նը կատմամբ : Դոքա կը համարին՝ թէ բաժանասիրաց հետ համակարծ չլինելով, անհրաժեշտ միարարաց կուսակից պիտի լինինք : Ստոյգ է՝ թէ մի կիտով ձայնակից ենք վերջնոցս հետ. այս ինքն, Քրիստոսի եկեղեցոյ միառքեան աւետարանական վեճմ նպատակին զինուորներ ենք. բայց ուրիշ կողմանէ շատ հետի ենք եւ միարարներէ եւ բաժանարարներէ : Ատուծով մուտ չեն գտած մեր մտաց մէջ այս երկու հիւանդ համոզումներն. ազգային եկեղեցեաց ծիսից եւ իրաւանց պահպանութեան համար կարեւոր համարել Քրիստոսի ընդհանրական եկեղեցոյ պառակտումն. կամ ընդհանրական եկեղեցոյ միութեան համար՝ կարեւոր կարծել ազգային եկեղեցեաց ծիսից եւ իրաւանց փոփոխումն : Թողով միւս ազգերը եւ խօսելով մեր ազգի իրայն, յիրաւի կան ի մեզ այդ համոզմանց հիւանդութեամբ վարակուած շատեր, որք երբ մեր բերանէն « եկեղեցոյ միութիւն » կը լսեն, զմեզ յազգայնութենէ եւ յազգասիրութենէ օտարացած կը կարծեն. եւ երբ կը լսեն « ազգային եկեղեցի, ծէս եւ իրաւունք », բաժանասէր կը հաշուին : Բայց մենք ոչ մի եւ ոչ միւս կարծեօք չենք շեղիր կրօնից եւ բանին գծած եւ մեզ ցուցած շաւղէն, յորմէ անցեր են մեր սուրբ հարցայն է, միութիւն ընդհանրական եկեղեցոյ անվթար պահպանութեամբ առանձին եկեղեցեաց : Մեր այս ազատ եւ բարձր խորհրդոյ՞ք՝ եւ ասոնց հարազատ ծնունդ անկողմ նասէր ոգւով է՝ որ « եւրոպացոց համար հեղինակաւոր անձինք եղած ենք Հայոց վերաբերեալ խնդիրներում » . թէպէտ եւ ստիպեալ ենք խոստովանել՝ թէ մեր այդ հեղինակութիւնն ոչինչ է Քարամեաններու վայելած աշակրին հեղինակութեան առջեւ :

Բ. Երկրորդ մասամբ՝ թէ մենք զհայաստանեայց եկեղեցին միաբնակ ենք հւշակեր եւրոպացոց առջեւ, տէր Քարամեան մարդը

եւ յստակ անգիտութիւն մի կը յայտնէ մեր բոլոր գրական գործոց եւ ամբողջ ազգին մեր վերայ ունեցած ծանօթութեան: Խընդիրը լաւ հասկանալու համար՝ զՀայաստանս նայել եկեղեցին հարկ է որոշել ի հին եւ ի նոր. հնոյ իմանալով մեր բոլոր հարբը՝ Լուսաւորչէն մինչեւ ի ժողովն Փաղկեղոնի, եւ նոցա այն յայտնները՝ որք ընդհանուր եկեղեցւոյ եւ Հաւատոց միութիւնը սիրեր եւ պաշտպաներ են՝ մինչեւ ի Գր. Տղայ եւ այլն: Իսկ նորոյ՝ յետ ժողովոյն Փաղկեղոնի գայթ՝ ի գայթ գնացող մասն մինչեւ ցայսօր:

Ըստ առաջնոյն, չկայ հայ մի — բաց ի Քարամեանէ, — որ տեսած լինի եւ վկայէ՝ թէ մենք մեր գրուածոց մէջ զհին եկեղեցին միարեակ քարոզած ենք: Այլ անոր հակառակն՝ յամենայն դէպս դատաւիտեր են զմեզ իբրեւ երկարնակ հոչակողներ զայն: Տէր Քարամեան, ձեր ներկայ ծանօթութենէ զատ բացէք ուրիշ որ եւ ի կրօնական յօդուած կամ զիրից՝ որ ցարդ Հրատարակուած են յազգիս այս խնդրոյս նկատմամբ, եւ ամենայն ուրիշ պիտի գտնէք այդ ըսածիս հաստիւր:

Յետոյ բացէք նա եւ մեր Հրատարակածները, եթէ ինքնագիր, ինչպէս են Զամչեան, Աւետիքեան, Հիւրբագեան, Ալիշան, եւ այլն, որոնց մէջ բազմաթիւ վկայութեամբք նախնեաց ցուցուած են նոցա երկարնակութիւնը, եւ թէ նախնեաց գործերը, որոց մէջ ծանօթութեամբք մատնացոյց ըրած ենք տեսնել շուգողաց՝ նոցա երկու բնութիւն դաւանող խօսքերը: Հրատարակեցիք Յճ. Իմաստասիրի Օձնեցւոյ չքնաղ մատենագրութիւնը, յորս մեր բոլոր միւս հարց համար նիւթ ճառից մէջ առաջին եւ թերեւս վերջինն է իւր գեղեցկութեամբ՝ նստն ընդդէմ Երեւութականաց կամ միարեակաց, որոյ փոխարէն մի եկեղեցական պատմիչ բերանէն, որ վիճակած էր հիմարտութեան պատմիչ լինելու կոյման, արժանացանք այս զրպար. տութեան՝ թէ Հրատարակողքս խարդախած ենք զայն (1): Հակառակութենէ բղխած

այս անարդար զրոյցը քանիներու միտքը պղտորած է մեր նկատմամբ. այնպէս՝ որ մեր կղզեակն այցելողներէն ոմանց, որք յանգէտս ժառանգորդ եղած էին այդ Համոզման, քացիք եւ ցուցիք նոյն նշանաւոր նառին բնագիրն՝ ամենեւին յար եւ նման տրպազարոյն, եւ այնպէս ուղղեցիք նոցա մտքերը մեր հաւատարմութեան վերայ. թէպէտ եւ առանց ասոր այլ իրենք անձամբ կրնային տեսնել Մուրատեանի ըսածին զրպարտութեան ակնյայտի փաստը, նոյն իսկ նորս ստորեղեակ խօսքին մէջ, ինչպէս մենք ցոյց տուինք:

Հրատարակեցիք նոյնպէս Գր. Տղայի առ Գր. Տուտեղորդի գրած թուղթը. նոյն Հայրապետի «պատասխանին վարդապետացն Հայոց Հիւսիսային կողմանց». Ներս. յամբրոնացւոյ աստեարանութիւնը, եւ այլն, որք հաւատոց եւ մտաց ուժով՝ միաձայն կը հաստատեն ի Քրիստոս երկու բնութիւն: — Այսպիսի բաւական չէ՛, տէր Քարամեան, ցուցնելու՝ թէ մենք զՀայաստանեայց Հին եկեղեցին ոչ միայն միարեակ չենք հուչակած, այլ եւ երկարնակ ենք քարոզեր:

Գ. Գալով նոր եկեղեցւոյն, յայտմ եւս Քարամեան անգիտութեան մէջ է, կարծելով՝ թէ զայն միարեակ հուչակած ենք: Մեր համոզումն, զոր օւնեցած ենք մեր չկաթողիկեայ եղբարց գրուածներէն, եւ զոր գրիներ եւտիքական կարծող եւրոպացւոց պարզած ենք միտ, եղած է այս՝ թէ նոցա կաթողիկեայցս պէս կը դաւանին զմի Քրիստոսն կատարեալ Աստուած եւ կատարեալ մարդ: որ է, Բանին՝ ըստ Հայաստանեայցս հանգանակին առած մարդկային « հոգի, մարմն եւ միտք ». միտք՝ ի հարկէ ոչ առանց եւ մարդկային կատար (որ ժամանակ միտք չէր լիներ). Աստի եւ երկու բնութիւն, երկու կամք: Թէպէտ եւ այդ հիմարտ հաւատար ըսակ լեզուարանական անձնութեամբ կը քացարտեն այնպիսի բառերով, ինչպէս են մի բնութիւն, մի կամք եւ այլն, զորս չէին գիտր երբեմն, եւ այժմ իրենց կանխակալ սովորութենէն չհեռանալու համար դեռ չեն ուզեր գիտնալ, թէ Յճ. Իմաստասիրի ըսածին համեմատ (1) աւելի սեպհական եւ սիրելի են Եւտիքեայ եւ ուրիշ Երեւութական աղանգաւորաց, քան թէ ուղղափառաց. որոց « ստեղծ» մի բնութիւն Բանին մարմնա-

1. Իմաստասիրի « վերոգրեալ ճառերու վրայ կը ցանկայինք երկարորէն խորհրածով. սակայն հետոյն ձեռագիր չունենալով, (ուրեմ մեր օւնիք, ազգաբնիկ ճառարմութեան վկայող գոնէ նոյնպիսի զրպարտող կարծիք՝ վճենակոյ պարզանէն չեն ելած), եւ վեւեակեան ազգաբնական նարպատութեան վրայ զատու չլինելով, (բոլոր Եւրոպէի ժառանգութեան քով մեծ վնաս է մեր նամբարնէն մեր անվատանութիւնը) կը թողուցն ուրիշ ժամանակից ». Մ. Վ. Մուրատեանց: կը տեսնակց որ ոչ լոկ Մուրատեանի, այլ եւ իւր միւս դաւանակներ եւ միեակեցիք « ուրիշ ժամանակի թողած » են՝ ոչ միայն Իւրեք-Իւրեք Իմաստասիրի վերոյիշեալ

ճառի վերայ, այլ եւ Խորհուրդի Քրիստոսեանի բերանէն յսած ենք որ մի այս խօսքը. « Մենք այդպիսի զբեր չենք կարգար »: Իրականք ունեւեթէ կարգպէն, ցարդ կարծեան փոփոխութիւն կը լինել:

1. Ընդգեմ Երեւութականաց, յէջ 59:

ցելոյ, ըստ անձնատրոսքեան անձանք միռու-
 քեանն է հրատարակել, ... եւ ոչ հոռեանն
 ասանան » . առ որ հարկ անհրաժեշտ է ըսել
 « երկուս ընտրիւն » (1) : Մենք միշտ ջարու-
 զած ենք եւրոպացուց, թէ Հայք ունին Քաղ-
 կեդոնի Ժողովոյն ազդի դաւանութիւնը,
 սակայն նոյն Ժողովէն դատապարտուած եւ-
 տիքականաց իբր միակ ճշմարիտ եւ այլազգ
 անասելի հռչակած սխալ բացատրութեանց
 ներքեւ . ինչպէս պողովատիկ սուր մի փայ-
 տեայ պատեհնի մէջ, զոր յիշեայ եւտիքանք
 նենգութեամբ պղնձի կարծեցուցած են մեր
 միամիտ ազգին, եւ զԺառիտարար իմաստա-
 սիրի եւ Տղայի նման մեր ուրիշ մեծամեծ Հայ-
 րապետաց շնորհ չէ զօրած փոխել ցարդ
 այդ Համագումն : « Կան մուրումութիւններ,
 կ'ըսէ Քարամեան, որոնք դարեր են իշ-
 խում » . մանաւանդ երբ այդ մուրումութեանց
 հերքումները կարգաւ « ուրիշ ասեակակի »
 կը թողուի, եւ օտարի ցանածն ասելի ինձա-
 մով կը հնձուի եւ կը պահուի՝ քան թէ մեր
 սրբազան հարց սերմանածն (2) :

Հայաստանեայց նոր եկեղեցին հազար չորս
 հարիւր քառասունն են չորս տարիներէ ի
 վեր անդադար պատերազմ մղած է երկա-
 րնակոտրեան (բառին) դէմ, եւ ի լուր արեւ-
 մտից աղապակեր է միշտ « մի բնութիւն »
 (բառերը), զոր լսող երեւոյցիք է թէ խուլ իսկ
 լինէին, անուշտ կ'իմանային եւ զայն ստոյգ
 միաբնակ կը համարէին . եւ այսօր Քարա-
 մեան միամտարար կը կարծէ՝ թէ դեռ ե-
 րեկի Մխիթարեան միաբանութիւնն է նպաս-
 տեի այդ համրաւոյն տարածման : Միամտու-
 թիւն, որ մինչեւ իսկ կարծել եւ զրուցել
 կու տայ իրեն՝ թէ « մեր ս. եկեղեցին խոր-
 շում է միաբնակութիւնից » : Թէ պարտէր
 խորշել, կ'ընդունէր . այլ թէ խորշած է,
 անցեալն եւ ներկայն Քարամեանի հակառակ
 ձայն կու տան : Շատ հեռի չերթանք . դեռ
 երեք տարի յառաջ Արշ. Տէրմիքելեան իւր
 Հայաստանեայց եկեղեցեաց յերմապէս պաշտ-

պանեց ձեր միաբնակութիւնը (1) . եւ մինչեւ
 իսկ զհին եկեղեցին մեր՝ եւ նորա իմաստա-
 սիրի նման դիւցազն ախոյեանները միաբնակ
 զրաբանելով՝ եւ պղտորած ալերովն միա-
 բնական տեսնելով այն նշանաւոր ճար, որոյ
 երկարանական հոգին եւ մարմինն Մուրա-
 տեանի մտաց մէջ կասկած կը զարթուցանէին
 անոր տպագրական հաւատարմութեան վե-
 ռայ : Նոյնպէս կը վարուէր նա մեր միւս
 հարց գրուածոց հետ եւս :

Գ. Լսենք Քարամեանի ուրիշ միամտու-
 թիւն մ'այլ . « Մեր ս. եկեղեցին հաւասարու-
 պէս խորշում է թէ միաբնակութիւնից եւ
 թէ երկարանակութիւնից » : Ուրեմն Հայաստա-
 նեայց մէջ այժմ այդ երկու վարդապետու-
 թենէն զատ ուրիշ այլ կող, կամ կրնայ լինել
 արդեօք : Չենք ուզեր կարծել՝ թէ ի Պերմա-
 նիա իմաստասիրութիւն ուսած Քարամեանն
 անգիտանալով ընտրիւն բառին յատուկ նը-
 շանակութիւնը, այդպիսի անխոր բան մի
 զրուցէ : Քիտէ նա՝ թէ որ եւ է բանաւոր
 էակ ունի անձն (persona), որ է անհատն՝
 անճերի իւր տեսակին մէջ, եւ ընտրիւն
 (natura), որ է այդ էակին իսկութիւնն,
 էութիւնն ըստ տեսակին, կամ նոյն բառին
 արմատով՝ բոճը, ինչ որ էն : Արդ եւ ի
 Քրիստոս կար անձն եւ ընտրիւն : Եթէ նա
 իւր իսկութեամբ լոկ Աստուած էր ըստ Եւ-
 տիքայ եւ այլ Երեւութեանց, ուրեմն մի
 բնութիւն ունէր : Եթէ լոկ մարդ էր ըստ
 Արիոսի, ուրեմն դարձեալ մի բնութիւն ու-
 նէր : Եթէ Աստուած էր եւ մարդկային մար-
 մին զգեցած՝ առանց եւ մարդկային հոգ-
 ւոյ ըստ Ապողինարի, ուրեմն նոյնպէս մի
 բնութիւն ունէր : Եթէ երկու անձն էր, զատ
 աստուած եւ զատ մարդ ըստ Նիստորի, ու-
 ըմն երկուս բնութիւն ունէր : Եւ եթէ մի
 անձն էր, եւ մի անձին մէջ Աստուած եւ
 մարդ ըստ ուղղափառաց, ուրեմն դարձեալ
 երկուս բնութիւն ունէր : Աստիցմէ դուրս եղած
 վարդապետութիւնն հակառակ է եկեղեցւոյ
 պատմութեան, հաւատանք եւ մտաց : Իսկ արդ
 եթէ Քարամեանի « ս. եկեղեցին » ըստ իւր
 բառին չընդունիր ի Քրիստոս ոչ մի եւ ոչ
 երկուս բնութիւն, ուրեմն ինչ բան կ'ընդու-
 նի, կամ որպիսի՞ Քրիստոս կը պաշտէ : ...
 Բարէ, « կարծեաց ազատութեան » , որոյ
 պաշտպան է Հայաստանեայց (արդի նոր) եւ
 կեղեցին, ըսաւ Արարատ, եւ իբր փաստ ըսա-

տեսան իշ . Հիւրմիլիանս, ի Քաղաքութեան շարքա-
 նաց՝ Ե. Գրք. Աւետիքեան, եւ այլն :

1. Ազնի այլ ընդունից եւ վարձարեց նորա այդ
 մեծ ծառայութիւնը, « արժանացնելով ըստիկաւասակ
 իշմիրեանի Սահակաբարդեան (աղբարեկշատակ) մրցա-
 նակին » :

1. Ներս. լամբ. Ասեկարանութիւն, յ'էջ 153, 151 :
 2. Մեր ուզի մէջ չիպ մարդ վարդապետութիւն
 մի, որ յօտարաց անձուած եւ քան զօտարս աւելի
 սաստիկ պաշտպանուած լինի : Օրինակի համար մի
 բնութիւնն ի Քրիստոս . — ըզրուսն Ս. Հովաքոյ՝ միայն
 է շորէ, որոյ հերթական եղաւ Թեոփրաստոս անախրացի՝
 կուսակից Նիստորի . — կայարանն ընդունուած ոչ ու-
 մանէն, գիւտ Ս. Կալիստորատեայ Բիթանացւոյ . —
 միտուսն քաւարանի՞ն ի սակաւուց, որ է Ալեքիոսի
 սեքաստացւոյ . — որպիսին զիլիաւորութեան Պետրո-
 սի, ժառանգութիւն ի Լուիթեր, եւ այլն : Այսպէս
 ուրեմն Հայք օտարաց ազնւոյներէն խորշուտ ժառանգ
 սիրով ընդգրկած են նոցա այս կամ այն մուրումութիւնը,
 որոյ հակառակ եւ կամ անտեղեակ էին մեր կն հարք .
 (տես յատկապէս ի Տեսական աստուածաբանութեան՝

ծին՝ ահա կ'ասպնջականէ Քարամեանի ազատ կարծիքները :

« Եստերի Համար, կը յարէ Քարամեան, անհասկանալի է մեր եկեղեցու դիրքն այն պատճառով, որ հաւասարապէս զատապարտելով (այտուհետեւ) երկու դաւանութիւնն եւս, աւելի կատաղի կուի է մղել երկաքնակութեան (բառին) դէմ. եւ ձեռնադրութեանց արարողութեան մէջ նոզովում ենք թէ երկաքնակներին եւ թէ միաքնակներին » : Ի զուր կը վկայէք, տէր Քարամեան, թէ ձեր եկեղեցւոյ այժմեան — ոչ եւս նախկին — դիրքը — շատերի Համար անհասկանալի է », երբ զուք արդէն կը խոստովանիք եւ մենք ամէն կը ճանաչենք, թէ զիբեանք եղծածող այլակերպ վարչապետութեանց, անստուգութեանց եւ Հակասութեանց դիրք մ'է, չի ներշով մի որոշ եւ անշարժ հիմն ձեր դաւանութեանց մէջ. մանաւանդ թէ ձեզ անշարժ հիմն ունենալով գրութիւնը՝ միշտ Հակասակ ընթանալու ընդհանրական եկեղեցւոյ վարդապետութեանց : Եւ մի թէ մեր այս գրութիւնն հասկանալ չէ՞ զայն : Այս Հասկացումն է, որ յաճախ խորհել կուտայ մեզ՝ թէ ինչո՞ւ Քրիզորի Աստուածը զարեւէ ի վեր թողեր է զմեզ երեսէ : ...

Ե. Քարամեան իւր ամբողջ ծանօթութեան մէջ սոսկ մի ուղիղ խօսք ունի. « Մեր սուրբ Հարք... միշտ յատկապէս շեշտել են իրենց վիճաբանական գրուածներում եւ միաքնակութեան սխալականութիւնը » : Հոս ամէն ինչ ճիշտ է՝ բաց ի « եւ » շարկապէն՝ փոխանակ միայնի : Այդ չի Համաձայնի մեր սուրբ Հարց այսպիսի վկայութեանց հետ. « Փախլիս ի բնութեանդ անուանէ, ընդ նմին եւ յերկոցդ ասելոյ... Որ երկոցսն ասէ բնութիւնս, զաստուածայինն ասէ եւ զմարդկայինն. զու զմով ոք ի նոցանէ ասես՝

զմիդ ասելով, կամ ըստ որում յեղանակի»⁽¹⁾, կը թողուք նոյն Հօր եւ մեր ուրիշ Հարց տոյն վկայութեան համանման անժիւ խօսքերը, զորս մի առ մի յիշելը մեր այս պատասխանոյս ծրագրէն դուրս է : (Կ'երեւի թէ Տէրմիքելեանն իմաստասիրի առ ինքն ուղղած այդ կշտամբիչ խօսքը « Փախլիս յերկուցդ ասելոյ » կարդացած է « Փախլիս յերկուցդ ասելոյ », նոյնպէս եւ միւս նման խօսքերը, որ չի կնիցեցաւ զնա միաքնակ եւ Քաղկեդոնի ժողովոյն Հակառակորդ կոչել, եւ տքալով կակազելով՝ իբր թէ այնպէս լինելը հաւաստել : Քաղկեդոնի ժողովոյն ո՞ր Հայ Հակառակորդն՝ առանց տեղալու նորա գլխոյն երկնից եւ երկրի նորմներն՝ անցած է իւր գրուածոց մէջ. եւ իմաստասիրի լռելը նոյն ժողովոյն դէմ. եւ նորա վարդապետութիւնը ջերմապէս պաշտպանելն՝ յայտնի նշան չէ՞ նորա քաղկեդոնականութեան : Թէպէտ եւ Հակառակորդաց կոյր ատելութեան չմատնուելու Համար, խոհեմութիւն Համարած է յատկապէս չի իշել եւ պաշտպանել զայն) : — Ուրեմն, տէր Քարամեան, ձեր յիշեալ « եւ » շարկապը իւր կապած իմաստից առաջնոյն Հետ (նկատմամբ երկաքնակութեան) դուրս թողէք, եւ ահա Հասած էք ճշմարտութեան եւ մերձեցած մեր սուրբ Հարց հաւատոց :

Ի՞նչ տխուր վիճակ է այն վիճակն, յորում մարդ իւր բերանը բանալու ժամանակ՝ ասիւպուած է կամ ճշմարտութեան Հակառակ գրուցել, եւ կամ ձախարդ խօսքեր դուրս տալ ընդդէմ անձին :

Հասցունի

1. ՅԵ. Իմաստ. քնդդէմ Երեւթ. յէջ 82, 83 :

